

կը զարդանան, կը զօրանան, կը կատարելագործուին և կը յառաջադիմեն, սիրոյ և եղբայրութեան մէջ, առաքիւնութեան և մարդասիրութեան մէջ, կրթութեան և դաստիարակութեան մէջ, միով բանիւ ամեն օգտակար բանի մէջ. հետեւաբար կը սարսառնուին համարձակ խոստովանիլ, որ ներկայ դարուն այն ամեն շնորհքները, այն ամեն յառաջադիմութիւնները, այն ամեն դիւրութիւնները և բարիքները, զորս այսօր ընդհանուր մարդ-

կութիւնը կը վայելէ, կը պարտիմք Քրիստոնէութեան եւ Աստուածային Ս. Գրոց, որ նոյն Աստուածային կրօնի օրինագիրքն կամ լաւ եւս է ասել դասագիրքն է. ապա ուրեմն սոյն բազմազան քննութենէն ևս ակն յայտնի կը աեսնուի թէ Ս. Գրոց ընթերցանութիւնը կամ լաւ եւս է ասել ուսումն՝ սրբան կարեւոր է մարդոյն ամեն բանի համար եւս:

(Շարունակելի:)

Խ Ա Չ Ե Լ Ո Ի Թ Ի Ի Ն

Ո՛վ զոր 'ի նուէր ինձ ետուն շրթունքն անզօր ոգեսպառ,
Յողջոյն յետին հրաժեշտին, հուսկ 'ի շնչոյն տուր և առ,
Խորխորհնէրդ սուրբ նըշան, պարգեւ ձեռին դաշկահար,
Ո՛վ Արարչիս վեհ նըկար:

Քանի լալիք զանձկայրեաց թացին ըզբոյդ պատուանդան,
Յօրմէհետէ 'ի ձեռս իմ անկար աստէն դողդօջուն,
Թողեալ զուրուք վըկայի ըզճոյրն ջերմ՝ յեռանդան,
Տամսէկ դեռ հուսկ 'ի շնչոյն:

Տըմոյն լապտերք վայլէին յետին յաղօտ ինչ նըշոյլ.
Երէցն անդէն միմընջեր զանոյշ եղերք ըզմահուն,
Հանգոյն երգոց ողբագին՝ զոր մնչիցէ քաղցրասոյլ
Մայր առ մանկիկն իւր 'ի բուն:

Ճակատն յուսոյն իւր պարկեշտ ունէր ըզհետս անդ անջինջ.
Եւ 'ի դէմս իւր մահագոյն՝ յօգոստափառ հարեալ գեղ,
Վիշտն անցաւոր փախըստեայ՝ դրօշմէր ըզնորհըս իւր ջինջ,
Եւ մահ՝ ըզփառսըն ջըքեղ:

Հողմ ո գգուէր հեղաբար ըզհերս գլխոյն հոլանի՝
Մերթ բացխըրիկ մերկանայր և մերթ քողէր ըզդէմս իւր.
Ձերդ 'ի շիրիմ՝ մարմարեայ ճօճեալ ձեմին յերերի
Ըստուերք նոճեաց թըխաթոյր:

Մին ՚ի ճղեացն ըզմահճէն մեռելոտի կայր առ կախ .
 Ըզմիւսն ինքնին լանջս ՚ի կոյս թեթեւակի անդ ծաղէր ,
 Գոգ ՚ի խնդրել անգագար և հուպ ածել յիւրն երախ
 Ըզիրկողին իւր պատկեր :

Երթունքն ՚ի նա անձկայրեաց՝ դեռ ժպտէին անդ ՚ի կէս ,
 Այլ համբուրին ընդ շքոխնդ ոգեակն ելիք զիւր մարմին .
 Ձերդ ըզինգրուկ ամբրոսեան՝ զոր լափլիզէ բոց հրակէզ
 Ձեւ հրդեհեալ զայն բնաւին :

Արդ ողջ ՚ի նինջ մահազդեաց նիրհէր շրթանցն ՚ի կապոյտ .
 Հեւքն ՚ի կրծոյն ծանրաբուն՝ ոչ եւս հճճէր սլաց առ սլաց .
 Ու ախանողիքն հեզաբար զաջքն անդէն շիջանուտ
 Անկանէին դեռաբաց :

Այլ իմ ոսկերքս ըզդողի քսմնասարսուռ հարեալ յահ՝
 Եւ չիչսէի մատչել հուպ առ այդ նշխար՝ սիրազէղ .
 Իբր անշըշունչ մեծաշուք վայելութեամբ իւրով մահ
 Սրբէր ըզնէ կուսագեղ :

Չիչսէի, ո՛հ . . . այլ երէցն ետես զիմ համբ ըղձութիւն .
 Ու ոյժ իւր մատամբք ըզնըշան խաչին առեալ ՚ի ձեռին՝
 “ Նա՛ ինքն ահա յիշատակ , նա՛ ինքն և յոյս զըւարթուն ,
 Տար՛ զայնս ընդ.բեզ որդեակ իմ ” :

Այո՛ , կալաց ըզբեզ պինդ ո՛ մահաձիրող պարգեւ .
 Յայնմ օրէ և առ յապայ եօթիր փոխեաց ըզտերեւ
 Ձոր յանանուն ՚ի շիրմին տնկեցի ծառ երկնաբերձ ,
 Եւ դու ցանգ յիս կացեր մերձ :

Պահպան անբուն եղեալ յար մեծամոռաց հէգ սրտիս ,
 Ընդ հինգն ամաց բարդ ՚ի բարդ՝ ՚ի յուշ ետուր միշտ յորդոր .
 Եւ իմ աչկունք ցողաթուրմ շիթ շիթ հեղին անդ լալիս
 Խաչին նամէտն ՚ի խրխոր :

Ո՛վ երկնասլաց վեհ հոգւոյն հաւատարիմ դու ընկեր ,
 Եկ և հանգիր ՚ի սիրտ իմ , աստ՛ տուր ինձ յայտնութիւն ,
 Ձի՛նչ նէ հճճէր քեզ մեղմիկ՝ երբ շունչ ձայնին իւր կերկեր
 Քո՛յդ մրմնջէր լոկ զանուն :

Ստեմատուեր ՚ի ժամուն՝ յոր հոգին յինքն ամփոփեալ ,
 Ի բալս աղջից անթափանց՝ քողածածուկ ՚ի համբուն ,

Ի յուրտ զդացմանցս անդր 'ի տար խուսեալ փախչի քայլ առ քայլ
Խնւլ 'ի յետին մեր սղջոյն .

Յորժամ ոգիք մեր առ կախ ընդ մէջ կենաց և մահուան ,
Իբր ըզպըտուղ ինչ բեռամբն յաղուբայնեայն բացախիլ ,
Առ մէն շնչոյս տուր և առ ճոճեալ ճեմիմք 'ի տատան
Յայգոյ շերմին 'ի տեսիլ .

Մինչ նըւագաց և ջայլից խառնաշրփոթ շփնդ և բամբ
Ո՛չ եւս զուշ մեր ըսթափէ զնիրհեալն 'ի քուն մահաստուեր .
Ոգեւարին 'ի շրթունս մածեալ 'ի դառնըն տագնապ ,
Զերդ մըտերիմ անձնըւէր ,

Առ լուսասփիռ փողփողել յանձուկ շաւղին անդ 'ի ստուեր ,
Եւ համբառնալ առ Աստուած զաչացն աղօտ հայեցուած ,
Ո՛վ մխիթարդ երկնառաք՝ զո՞ր ձայնս արդեօք մնչեցեր
Յունկըն նորին , ո՞ն խօսեսց :

Զի դու գիտես մեռանիլ , և աստուածեան արտասուք
Ի գիշերին յոր 'ի զուր կացեր առ հայր քո յաղթ ,
Շիթ շիթ թացին անդ զարմատըս ձիթենեայն սրբաշուք
Յերեկորեայ յառաւօտ :

Վերուստ խաչին ուր աչկունքդ կըսեցին զայդ մեծ խորհուրդ ,
Տեսեր ըզմայրդ յարտասուս և զէս 'ի սուգ և յաւաղ .
Ըզտրեւիսդ իբր ըզմեզ թողեր յերկրի որբ սլանդուխտ ,
Եւ ըզմարմինդ 'ի դագաղ :

Երդուեալ յայդ մահ աստուածեան՝ մաղթեմ լիցի և հիքոյս
Ողբամնչիկ զայդ հառաչ 'ի ծոց սիրոյդ արձակել .
Մինչ իմ յետին հնչէ ժամ՝ թող քոյդ և քեզ լիցի յուշ ,
Ո՛վ որ գիտեսդ մեռանել :

Ելից հետոցն 'ի խնդիր՝ յոր շունչն յետին հեղասահ
Արձակեաց առ սարս քո զանդառնալին իւր հրաժեշտ .
Եւ իւր ոգեալին ընդ առաջ գայցէ հոգւոյս հորդել ոահ
Յարդանդ Վահին լուսահեշտ :

Իցիւ յայնժամ տեսիլ ինչ ծանրաթախիծ և խաղաղ ,
Մեռելահան իմ մահճին կացեալ սըգով առննթեր՝
Իբրեւ հրեշտակ լալագին քաղէր յանշունչն իմ երախ
Զաւանդըն զայն սրբանուէր :

Քաղցրացո՛ղ զժամս իւր յետին , ըզկըթոտ քայս իւր սնդեան .
Եւ զերդ գրաւ ինչ նուիրեալ 'ի յոյս ու 'ի սէր գեղաւէտ ,
Թո՛ղ անցցէ կարգ ըստ կարգէ յանցաւորէն փախըստեայ՝
Առ որ կացցէ զիւրն ըզյետ :

Մինչեւ յօրն այն ուր թափանց ընդ մութ կամարս մեռելոյ՝
Եթնահնչակ բարբառ մի զնա հրաւիրեալ ընդ երկին ,
Համանգամայն զարթուցէ զնիրհողան 'ի ստուեր փրկագործ
Յաւէրժական սուրբ խաչին :

ԼԱՄԱԹԻՆ

Աւետիս Կարապետեան :

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵԱՆՔ

(Շարունակութիւն , տես թիւ 61)

Բ. Արբուշի :

Արբուշիքը՝ մարդոյ կենաց երկրորդ շրջանն , Պատանեկութեան ընթացաւորութիւնն է երիտասարդութեամբ կը վերջանայ : Այս հասակը կը սկսի երկրորդ ակօսի հանելէն : Մինչեւ այս ատեն գոչցես բնութեան ճիգն էր իւր աւանդը պահպանել ու աճեցնել , մի միայն Սննդեան և աճեցման հարկաւոր ծառայութիւններ կը մատուցանէր նա դեռահաս մարդոյն , որ կ'ապրէր անգործ եւ բոլորովին տարբեր կեանքով մը . միշտ տկար , ինքն իւր մէջ ամիտօրէալ , առանց իւր նմանաց հետ հաղորդակցելու կարողութեան . քայց ահա՛ վաղ ընդ փոյթ կենաց պայմանները կը բազմապատկին , մարմինը հետզհետէ աճելով և կատարելագործուելով նորանոր զօրութեամբ և կարողութեամբ կը զարգանայ : Բնութեան Գարունն է սա , եղանակ հաճոյից և զուարճութեան , յորում

բուռն կրքեր և զանոնք զսպելու համար մարդկային արուեստիւ բնութեան դէմ հնարուած միջոցներ իրարու դէմ կը մարտնչին :

Պատանեկութեան նշանները կ'ըսկըսին երեւիլ մանչերունը՝ հասարակօրէն 14-16 , իսկ աղջիկներունը՝ 12-14 տարեկան հասակին մէջ , թէեւ այս ժամանակամիջոցի կը տարբերի կենաց զանազան պարագաներուն՝ Սննդեան , Կլիմային և եղանակի տարբեր աստիճաններուն համեմատութեամբ : Սուլորաբար սննդարար և առատ կերակուր ունեցող , տաք կլիմայի մէջ ապրող մանկունք աւելի կանուխ կը ստանան աճումն , քան հակառակջայրագայի մէջ գտնուողներն : Մանչերն աղջիկներէ աւելի երկար ժամանակի պէտք ունին այս հասակին հասնելու համար . վասն զի իրենց մարմինը աւելի հոծ , ջղերը պինդ , ոսկորներն հաստակաղմ և հասակը մեծադիր ըլլալով առ նուազն 2-3 տարի աւելի կ'ուղէ աճումն ստանալու համար :